

513

8  
7 - 23

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ՊԱՐՏԿԵԶ» — թիվ 5

Հրատարակիչ՝ Յ. ՄԱՐԱՇԼԵԱՆ

# ՊԱՊԵՆԱԿԱՆ ՎԱՌԱՐԱՆԸ

(ՀԵՔԵԾՈՒԹ)

Թարգմանեց՝ Ա. ՎԵՑԻԿԵԱՆ



8  
Դ-23

1939

19 MAY 2005

12 OCT 2009

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ՊԱՐՏԵԶ»Ի — թիվ 5

3  
Դ-23

Հրատարակիչ՝ Յ. ՄԱՐԱԶԼԵԱՆ

ԿՐ. ՊԱՊԵՆԱԿԱՆ ՎԱՌԱՐԱՆԸ

(ՀՀՔԵԾԱԹ)

Թարգմանեց՝ Ա. ԳԵՂԻԿԵԱՆ



1939

18 JUL 2013

513

## ՊԱՊԵՆԱԿԱՆ ՎԱՌԱՐԱՆԸ

Աւկուսթ Սթրէլա կը բնակէր Գերմանիոյ Հալլէ քաղաքին մէջ։ Իր հայրը, Քարլ Սթրէլա, աղքատ էր, ու իրմէ զատ ինը զաւոկներ ևս ունէր։ Իրենց մայրը շատոնց մեռած էր. տնական գործերու հոգը մնացած էր իրենց մեծ քրոջ՝ Դորոթէայի վրայ, որ ճշմարիտ մօր մը պէս կը խնամէր իր եղբայրներն ու քոյրիկները, որոնց ամէնէն պզտիկը երեք տարու էր։ Աւկուսթ ինը տարեկան էր այդ միջոցին։

Իրենց հայրը բարի ու աշխատասէր էր, սակայն դժուարաւ. կրնար պարզ գործաւորի իր համեստ օրավարձովը այսպիսի բազմանդամ ընտանիքի մը ապրուսոը հոգալ։ Այս պատճառով միշտ յետին չքաւորութեան մէջ էին, մանաւանդ իր կնոջ մահէն ետք, որ տիպար տանտիկին մըն էր։ Դորոթէա տասնըեռթը տարու էր. հակառակ ինքն ալ աշխատասէր ըլլալուն, չէր կրնար իր մօր տեղը գրաւել։

Սթրէլա ընտանիքը իր բնակէր պապենական տան մէջ, որուն ամէնէն թանկագին տառարկաները ծախած էին յետին թշուառութեան հետեւանքով։ Կը մնար միայն իրենց նշանաւոր պապերէն մէկուն կողմէ կիտանկարուած գեղեցիկ ու խոչըր վառարան մը։

Հնտանիքին բոլոր պնդամները, հակառակ իրենց ողորմելի աղքատութեան, գիտէին արժէքը այդ



3720-55

հրաշագեղ վառարանին։ Բայց, Աւկուսթ ամէն-  
քէն աւելի կը սիրէք զայն։ Մասնաւորաբար ձմբան-  
խատաշունչ գիշերները, երբ տարեցները տուն կը վե-  
րադառնային աշխատանքէն, անոնք անհուն գուրզու-  
րանքով կը մօտենային այդ վառարանին, որ ո՛չ մի-  
այն զիրենք կը տաքցնէր, այլ և տան միակ զարդն և  
իրենց ուրախութեան առարկան էր։ Ամէն անզամ երբ  
կը բնլորուէին անոր շուրջը, փոքրիկները կը պաղա-  
տէին մեծերուն, որպէսզի պատմութիւններ ընեն վա-  
ռարանը զարդարող կիտանկարներու մասին։ Ճիշդ այդ  
պահուն, գծագրելու ընդունակ տղաքը — որոնք թուղթ  
զնելու դրամ չունէին —, կը ջանային քարետախոտակի  
մը վրայ ընդօրինակել վառարանին զարդերն ու նկար-  
ները։

Փոքրիկն Աւկուսթ միւսներէն աւելի հետա-  
քրքիր էր ու վարպետ՝ պատմութիւններ հիւսելու ար-  
ուետին մէջ։ Ան, քարետախոտակին վրայ կը գծագրէր,  
կ'աւրէք ու յետոց զարձեալ կը գծագրէր և, երբ իր  
եղբայրիկներն ու քոյրիկները գոհունակութեան ժպի-  
տով կը նայէին իրեն, կամացուկ մը արմուկովը կ'աւ-  
րէք ու կը գծագրէր ուրիշ զարդ մը կամ պատկեր մը։  
Ան կրնար երկարանե պատմութիւններ հնարել կիտա-  
նկարներու մասին, և ա՛յնքան զեղեցիկ ու այլազանօ-  
րէն կը պատմէր, որ ունկնդիրները չէին ձանձրանար  
զինքը մտիկ ընելէ։

Վառարանը շինող վարպետը այդ ընտանիքին  
հեռաւոր պապերէն մին էր, Հիրշֆոկէլ անունով, ո-  
րուն շինած սքանչելի վառարանները, իշխաններու և

թագաւորներու պալատներու մէջ զետեղուած էին։ Այս  
մէկն ալ, որուն վրայ թագաւորի մը նկարը և անունը  
քանդակուած էր՝ հարիւրաւոր տարբիներ պալատներու  
մէջ մնալէ վերջ, չենք զիտեր ի՛նչպէս անցած էր վար-  
պետին ապագայ սերունդին ձեռքը, և այդ օրէն ի վեր  
անպատմելի սիրոյ և գուրզուրանքի առարկայ էր դար-  
ձեր։

Այդ իրիկունն ալ, ըստ սովորութեան, Աւ-  
կուսթ գործատեղիէն կը վերադառնար, այս անզամ  
անութին տակ ծրաբով մը։

Սաստիկ ձմեռ էր. ցուրտը ընդարձացուցած էր  
հէք տղեկին ձեռքերն ու գէմքը, սակայն, ան կարեռ-  
թիւն չէր տար և վառարանը իր մօտ երեւակայելով, ինք-  
զինքը տաքցած կը զգար ու արագաքայլ կը յառաջա-  
նար քաղաքին ուրոր մալոր փողոցներէն։ Տուն համնե-  
լուն պէս, նշմարեց որ հայրը միայն զեռ չէր եկած,  
մինչ իր եղբայրիկներն ու քոյրիկները անվերջ կա-  
տակներով կը զուարձանային։ Ամէնէն փոքրիկները ու-  
րախութեամբ դիմաւորեցին իրենց երէց եղբայրը, ո-  
րովհետեւ ան էր որ, զիրենք կը խնդացնէր իր շինծու  
ու զուարձալի հէքեաթներով։ Աւկուսթ արտակարգ  
գուրզուրանքով և երախտագիտութեամբ մօտեցաւ վա-  
ռարանին ու սկսաւ տաքնալ։ Հաճելի չէ միթէ, ցուր-  
տին, կիսաջերմ սենեակին մէջ նստիլը։

Շատ չ'անցած եկաւ նաև իրենց հայրը. նա  
այդ զիշեր տիսուր էր ինչպէս միշտ, ու չափաղանց  
յոցնած կը թուէր։ Դորոթէա դրաւ սեղանը և մեծ սկա-  
նակով մը ապուր բերաւ։ Ցղոցմէ մին Տէրունական

«Հայր Մեր» աղօթքը արտասահնեց. յետոյ, վայտէ տասը դգալներ փոխն ի փոխ կը մտնէին ու դուրս կ'ելլէին սկահակէն, որ, բրինձէ և բանջարեղէնէ աւելի առատ ջուր կը պարունակէր: Սկահակը քանի մը վայրիեանէն պարպուած էր արդէն և նոյն իրիկունը, ուրիշ օրերու նման, երախանները, կիսաքաղց և սակայն ուրախ զուարթ, հաւաքուեցան վառարանին չուրջը ու սկսան իրենց սովորութեան համաձայն զրօնուլ: Իրենց հայրը տրամադրութիւն չունէր նստելու և ո՛չ ալ իր զաւակներուն ուրախութեանց մասնակցելու: Ան, անմիջապէս պատուիրեց Դորութէայի որ պատրաստէ փոքր տղաց անկողինները և իրենց ալ պատուիրեց՝ որպէս զի անկողին մտնելով քնանան: Արդարեւ, անոնք հնագանդեցան իրենց հօր համանցին և այն պահուն՝ երբ մեծերն ալ կը պատրաստուէին նոյնը ընելու, Քարլ Սթրէլա բոռնցքը սեղանին գարնելով՝ բացազանչեց:

— Ծախս'ցի վառարանը:

Եթէ ան խաչը գետին նետած ըլլար՝ թերևս տղաքը այնքան պիտի չլախնացին որքան վախցան այդ երկու չարագուշակ բառերը լսելով: Տարիներու նոյնիսկ գարերու յիշատակներով նուիրագործուած վառարանը ծախելու որոշումը յանցանք չէ՞ր միթէ . . . Աւկուսթ հազիւ կը հաւատար իր ականջներուն:

— Ո՞հ, հայրի՛կ, համարձակեցաւ ըսկել Դորոթէա, — ձմրան այս ցուրտ եղանակին ի՞նչպէս որոշեցիր վառարանը ծախել: Մենք, քու հարազատ զաւեկներդ, ի՞նչ պիտի ընենք սակից վերջ:

Աւկուսթ անշարժ մնաց իր տեղը երբ լսեց հօ-

րը վճիռը, յետոյ յարեց.

— Ո՛չ, ո՛չ չեմ հաւատար, ճիշդ չէ ըսածդ, դուն պարզապէս կը ծաղրես մեզ:

— Այո՛, տղա՛ս, ճշմարիտ է խօսածս—, յուզուած պտասախաննեց Հայրը ու շարունակնց. «Եթէ կ'ուզես բան մը աւելի գիտնալ՝ ըսեմ անմիջապէս որ, ամիսներէ ի վեր ձեր սնունդը ալպուիկ առած եմ ու եթէ չըլլար մեծ հայրերնիդ՝ ես հիմա բանտը պիտի գտնուէի, որովհեան չկրցայ պարտքերս վճարել: Ինծի նման հասարակ գործաւորի մը համար դիւրին չէ գործ գոտնելը, իսկ տապը կոկորդներ ուտել կ'ուզեն: Մայրերնիդ ողջ եղած ատեն մեր վիճակը քիչ մը տարրերէ էր, սակայն հիմա . . . Ո՞հ աղայ, այդպէս մի՛ նաւիր ինծի՛ կատողած շուն մը դիտողի նման: Ինչո՞ւ այդքան մեծ կարեւորութիւն կու տաք յախճապակիէ այդ առարկային: Ի՞նչ որ ալ ըլլայ, վաղը հոս պիտի չտեսնէք զայն: Եօթանասուն տոլարի ծախեցի, ի հարկէ քիչ դրամ չէ: Քիչ մը ատեն զոնէ բանտ մտնելու վանադէն պիտի ազատիմ, իսկ գարնան Աստուած ողորմած է:

Աւկուսթ տակաւին անշարժ կանգնած էր իր հօրը առջեւ:

— Ո՛չ, անկարելի՛ է, ճիշդ չէ ըսածդ—, կը կրկնէր շարունակ:

— Պիտի համոզուիս որ ճիշդ է—, բարկութեամբ պտասախաննեց հայրը, որ միեւնոյն ատեն կ'ամէնար, պապենական այդ թանկազին վառարանը ծախած ըլլալուն: Յետոյ յարեց, գնորդը դրամին կէսը կանխիկ

վճարեց այս իրիկուն, իսկ միւս կէսը վաղը պիտի տայ, վառարանը տանելու ատեն: Անշուշտ շատ աւելի կ'արժէր քան ինչ որ սակարկեցինք: Ի՞նչ փոյթ սակայն. յետին մուրացկան մը կրնա՞յ ասկէ աւելի պատուաւոր սակարկութիւն ընել: Խոհանոցի մեջ վառարանը կը դընենք անոր տեղը: Արդէն այսպիսի տան մը համար չէր այս գեղեցիկ վառարանը: Դորոթէա, աղջի՛կս, ինչո՞ւ կը տիրիս, մօրդ մահուան առթիւ այդքան չլացիք դուն: Սւելի լաւ չէ միթէ որ վաճառականը գնելէ յետոյ թանգարանի մը մէջ գետելէ զայն:

Հէք տղան սուր ձիչ մ'արձակելով՝ նետուեցաւ իր հօր սոքերուն վրայ: Յետոյ, իր երկչոտ ու տժոյն դէմքնանոր ուղղելով՝ սկսաւ թախանձանոք պաղատիլ:

— Ո՛, հայրի՛կ, սիրելի՛ հայրիկ, ըսէ՛ որ կատակ էր ըրածդ: Ի՞նչպէս կրնաս ծախել վառարանը, որ մեր արեւը, լոյսն ու երջանկութիւնն է: Ինծի ծախէ զայն: Անիկա սովորական առարկայ մը չէ, ինչպէս դուն կը կարծես: Մենք անոր միջոցաւ կը տեսնենք մեր մեծ պապը, Հիրշֆոկէլը, որ այս պահուն երկինքէն կը նայի և մեղի հետ կը պաղատի քեզի: Մտիկ ըրէ՛ հայրի՛կ, ես վաղը պիտի երթամ գործ փնտուելու: Պիտի երթամ խանութներու առջեւի սառոյցները կոտրելու, ի՞նչ գործ որ գտնեմ պիտի աշխատիմ, որպէսզի վառարանը մնայ հոս: Ո՛հ, հայրի՛կ, կ'աղաջեմ, վերադառւր այդ անպիտան մարդուն դրամը. հայրի՛կ, զթա՛ մեզի:

Տղուն խօսքերը յաւղեցին իր հօր սիրու. այս վերջինը շատ կը սիրէր իր զաւակները և չէր ուղեր

անոնց գժբախտութեան պատճառ ըլլալ: Աւրիշ միջոց չունէր սակայն, իր աղօց ապրուստը ապահովելու համար. ուստի յանկարծ պօսաց տղօնն երեսն ի վեր.

— Աւկո՛ւսթ, մի՛չեւ հիմա չէի գիտեր քու յիմար ըլլալը: Որո՞ւ կ'ընես վերասանններու յատուկ այդ ձեւերը: Դրա՛մ պէտք է մեզի, դրամ, հասկցա՞ր սիրելիս: Եւստ գնա՞ անկողինդ մտիր, վառարանը ծախուած լինցած է: Փառք տուր Աստուծոյ, որ գէշ կամ աղէկ հաց կը բերիմ ձեզի: Զե՞ս իմանար, քեզի կ'ըսեմ. գնա՞ անմիջապէս պատկէ՛:

Տղան սուրի ելու. արիւնը եռաց իր մանկական անմեղ երակներուն մէջ, և աչքերէն բարկութեան կայծեր կը ցայտէին:

— Դու պիտի չհամարձակիս վառարանը ծախել. ան ո՛չ միայն քեզի, այլ և ամէնուս կը պատկանի, ըստ հօրը սպառնալով:

Թարլ Սթրէլու չկրցաւ դիմանալ. վերցուց սեղանին վրայի ճրագը և արտասուալից աչքերով գնաց պառկելու:

Հայրելնին գուրս ելաւ թէ չէ: Աւկուսթ բըռնեց վառարանին կափարիչը ու սկսաւ աղփողոմ արցունքներով թրջել զայն: Մեծ քոյրը, Դորոթէա, որ նոյնպէս կուլու, չանաց իր փոքր եղբայրը միսիթարել ըսելով.

— Աւկուսթ, ի՞նչպէս համարձակեցար այդպիսի հրամայական չետով խօսիլ հայրիկին հետ: Անվայել էր ըրածդ:

— Ո՛չ, քոյրի՛կ, ո՛չ, դու չարաչար կը սիսալիս:

դուք ի՞նչ իրաւունքով կ'ուզէ ծախել առարկայ մը, որ  
իրմէ զատ ամէնուս ալ կը պատկանի:

Դորոթէա ջանաց համոզել իր եղբայրը, որ  
պէտք էր հասպանդիլ հայրիկին:

Աւկուսիթ բարձր խնդաց իր քրոջ միա-  
մտութեան վրայ: Յետոյ սկսաւ գարձեալ լալ: Յու-  
զումն ու վիշտը փարատելու համար, կ'ուզէր տունէն  
դուրս փախչիլ:

— Եկո՛ւր, երթանք պանկելու—, լսաւ քոյրը:  
— Ո՛չ, չեմ ուզել պանկիլ, հոս պիտի մնամ.

Կէս գիշերին թերեւս կու գան վառարանը վերցնելու:

— Սիրելի եղբայր, դու պիտի մսիս, շատ  
շանցած վառարանը պիտի շիջի արդէն:

— Թող շիջի. արդէն ասկից վերջ ան պիտի  
չտաքցնէ մեզ:

Այս խօսքերը արտասանելու ատեն սկսաւ գարձ-  
եալ լալ. ան նստաւ վառարանին առջև ու մերթեց անկո-  
ղին մտնել: Նոյն գիրքին մէջ մնաց ամբողջ գիշեր:

Ճրագը մարդեցաւ. գիշերը աննշմար կը յառա-  
ջանար: Նմանը չտեսնուած խոշոր խոշոր մուկեր սկսան  
վագլատել ասդին անդին: Սենեակը ցուրտ էր: Աւ-  
կուսիթ, վառարանին առջև զրուած համաշ կապերտին  
վրայ պատկած տեղէն չէր շարժեր:

Արշալոյսը տակաւին չէր ծագած, երբ Աւկուս-  
իթի երեք մէծ եղբայրները վար իջան ննջարանէն և  
գացին իրենց գործին: Անոնք չնշմարեցին իրնց փոք-  
րիկ եղբայրը: Դորոթէա, մեղմօրէն ու գուրգուրանքով  
ձեռքը անոր ուսին դնելով՝ ըսաւ.

— Սիրելի՛ եղբայրս, ինձ կը թուի որ մսած  
ես: Ո՞ն, արթնցիքիք:

Աւկուսիթ վեր նայեցաւ. ոէմքը գունաստ էր ու  
շրթունքները մոխրագոյն:

— Ո՞ն, ալ բնաւ պիտի չտաքնասմ—, կ'ըսէր  
ինքնիրեն: Դորոթէա դրկեց իր եղբայրը:

— Աւկուսիթ, չի ճանչցա՞ր գիս. ես Դորոթէա  
քոյրիկդ եմ: Արթնցի՛ր անուշեկս, արթնցի՛ր, առա-  
ւոտ է այլեւս:

Ցուրտ սարսուս մը սահեցաւ Աւկուսիթի մար-  
մնէն:

— Առաւօ՞տ, բացականչեց տղանքնոտ վիճակով:  
Յետոյ յամրօրէն ոտքի ելաւ ու մեզմ ձայնով  
բսաւ:

— Մէծ հայրիկին պիտի երթամ: Անիկա բա-  
րեսիրա մէկն է, գուցէ յաջողի վառարանը ազատել:

Նոյն պահուն երկաթէ զրան ծանր ուռնակին  
ճոնչիւնը լսուեցաւ: Անձանօթ ձայն մը գրան ետեւէն  
պոռաց.

— Շո՛ւտ գուռը բացէք, ժամանակ չըւնիմ ըս-  
պասելու: Անդադար ձիւն կը տեղայ, կը վախնամ որ  
ճամբանները կը խափանուին ու ես կը ստիպուիմ հոս  
մնալ: Բացէ՛ք գուռը, չէ՞ք լսեր միթէ, եկած եմ վա-  
սարանը տանելու:

Աւկուսիթ սպառնալից դիրք բռնեց, բոռւնցք-  
ները սեղմեց ու հրացայտ աչքերով կը սպասէր անձա-  
նօթին ներս մտնելուն:

— Պիտի թոյլ չտամ որ տանիք դայն, նոյն

իսկ գովածի անոր:

Դորոթէա գուռը լանալով ներս մտաւ անձաւ նօթ մարդոց հետ:

— Ո՞վ էր այն՝ որ քիչ առառ կ'ուզէր արգիւլել մեզ վառարանը տանելու— հարցուց ժպտելով մարդերէն մին՝ որ հակայ մըն էր, և միաժամանակ կարեկցաբար նայելով Աւկուսթին:

— Ե՞ս եմ, որ թոյլ պիտի չտամ ձեզի վառարանը տանելու; Նախ սպաննեցէք զիս—, ըստ Աւկուսթի:

— Սթրէլա՛, ըստ հսկան տղուն հօրը որ նոյն պահուն ներս կը մտնէր. — Կատղած շուն մը կայ հոս, շո՛ւս կապէ բերանը:

Երկու հոգի յարձակեցան Աւկուսթին վրայ, և ուզեցին վառարանին քոլէն հեռացնել զայն: Տղան քաջաբար կը դիմադրէր և աջ ու ձախ բռունցքի ուժքին հարուածներ կու տար, կ'աքացէր և նոյնիսկ անոնց ձեռքերը կը խածնէր: Ի վերջոյ յաղթեցին ու բռնի տունէն դուրս հանեցին զայն:

— Երկար դիմադրեցի, բայց ի գո՛ւր, կը խորհէր ինքնիրեն, պատին կոթնած ու յոդնաբեկ վիճակի մէջ:

Ճիշդ այդ պահուն բարի ծերունի մը մօտեցաւ անոր ու ըստ.

— Ա՛յ տղայ, ճիշդ է, որ հայրդ կ'ուզէ ձեր թանկապին վառարանը ծախել:

Աւկուսթ գլխու շարժումով հաստատական պատասխան տուաւ ու սկսաւ հեկեկալ:

— Իսկական յիմար մը կը թուի ձեր հայրը—,

ըստ ծերունին: Թոյլ Աստուած ներէ ինծի որ իր զաւկին առջև այսպէս կը կոչեմ զինք: Վառարանը շատ արժէքաւոր է, ես կը յիշեմ թէ ի՞նչպէս իմ երիտասարդութեանս տուն—երբ պապդ ողջ էր տակաւին—, վիեննայէն եկած օտարական մը ըստ թէ՛ ձեր վառարանը իր ծանրութեանը չափ ուկի կ'արժէր:

Աւկուսթ սկսաւ դառնօրէն լալ:

— Ես զայն կը սիրէի, շատ կը սիրէի, ըստ հեծկլտալով:

— Իմ փոքրիկ անմիտու—, ըստ ծերունին բարեմտօրէն: — Սակայն ինծի կը թուի, որ դուն հօրմէդ աւելի իմաստուն ես: Եթէ կ'ուզէր անպատճառ ծախել, թոյլ գոնէ ծանօթ վաճառականի մը ծախէր աւելի բարձր զինով: Բայց եթէ ես քու տեղի ըլլայի՛ ետեւէն կ'երթայի փոխանակ լալու: Ետեւէն գնա՛: Հասկցա՞ր, տղաս:

Աւկուսթ լալը դադրեցուց. սկսաւ ուշադրութեամբ դիմուել ծերունին՝ անոր խօսքերուն լրջութեան կարենալ թափանցելու համար:

— Անշուշտ ներկայի համար չէ խօսքա—, յարեց ծերունին, ըսել կ'ուզեմ որ, երբ երիտասարդութեանդ շրջանին համնիս, կը գտնես այդ վաճառականը ու կը պահանջես որ քեզի վերադարձնէ ձեր վառարանը, փոխարժէքը վճարելով անոր:

Ծերունին այս խօսքերը ըստ պարզապէս զայն միմիթարելու համար: Յետոյ հեռացաւ: Աւկուսթ մը խրճուեցաւ խոր մասծումներու մէջ, ուզեղը ուժին կը տանջուէր ու սիրտը արագ արագ կը բարախէր: «Ե-

տեւէն գնա՛», ըստ էր ծերունին։ «Ի՞նչո՞ւ հիմա չերթամ», կը խորհէր ինքնիրեն, ի՞նչպէս պիտի կրնար ասկից վերջ իր հօր երեսին նայիլ»։

Վաղելով գնաց մօտակայ եկեղեցին զաւիթին սիւներէն մէկուն ետեւ պահութեցաւ, որպէսպի կարենար տեսնել թէ ո՞ւր պիտի տանէին վառարանը։ Սիրտը փղձկեցաւ երբ վերջին անգամ տեսաւ դայն։ Տեսաւ որ չըր խոտի մէջ փաթթուած էր ու բալսիրի մը վրայ կը բեռցէին իր սեփական վառարանը։ Բալխիրը սկսաւ մեղմօրէն յառաջանալ, իսկ Աւկուսթ ալ ուրիշ տղոց հետ հեռուէն կը հետեւէր անոր։ Ան նշարեց որ վառարանը տարին երկաթուղիի կայարանը ու դրին ուրիշ բեռներու մօտ։ Անիկա գաղտնօրէն մօտեցաւ վառարանին, բացաւ անոր գոնակը, ու մէջը պահութեցաւ։ Արդէն յաճախ մտած էր հոն, իր եղբայրներուն ու քոյքերուն հետ «վահուրատուք» խաղալու ատեն։ Բարեխախտաբար նախորդ օր իրենց դրացիներէն մէկուն փայտերը կրած՝ ու այդ փոքրիկ գումարով հաց ու պանիր գնած էր, որպէսպի կարենար ձամբան իր անօթութիւնը յագեցնել։

Ծոգեկառքը սկսաւ անծանօթ ուղղութեամբ յառաջանալ, իր նստած տեղը նեղ էր թէև, սակայն ինքնինքը երջանիկ կը զգար որովհետեւ կրնար իր սիրական վառարանին կողերը շօշափել։ Երբեմն երբեմն քիչ մը հաց ու պանիր կ'ուտէր։ Ան նոյնիսկ կրցաւ քնառալ։ Սակայն չափազանց մտահոգ էր որովհետեւ իր ածափարանքին մէջ մոռցած էր ջուր առնել։ Մանաւանդ հաց ու պանիր ուտելէ վերջ, ծարաւը կ'այրէր իր շըր-

թունքները, բայց անօգո՞ւտ։ Զուր չկար։ Սակայն, իր սիրելի վառարանին մէջ գտնուելուն հրձուանքը որոշ չափով մեղմեց այս տագնապն ալ։

Վերջապէս շոգեկառքը կանգ առաւ։ Աւկուսթ զգաց որ, մարդիկ կը կրէին վառարանը ու ինքն ալ միասին կը տարուէր. թէ ո՞ւր, ի հարկէ ան չէր կրնար գուշակել։ Շատ չ'անցած վառարանը արդէն սենեակի մը մէջ զետեղուած էր կանգուն։

— Վալլ կը բանանք —, ըստ մարդերէն մին աւ հեռացան։

Աւկուսթ զբան փականքին ձայնէն հասկցաւ, որ անսնք գուրս ելած էին, ու այս պատճառով համարձակեցաւ զլուխը վառարանին դուրս հանելու։ Ան ինքնինքը գտաւ մեծ սենեակի մը մէջ, որուն զանազան առարկաները, օրէնակ, թագարներ, պատկերներ, քանդակներ, խեցիներ, յախճապակիրէ կամ վանակնէ անօթներ, սուրեր, զէնքեր ու նոյնիսկ արձանիկներ և արեւելեան գորգեր կը զարդարէին զայն։ Ան գտաւ փունջ մը վարդ, որուն անուշանոտութիւնը անսակնկալ հաճոյք պատճառեց իրեն։ Սաստիկ ծարաւ էր սակայն։ Այդ ամէնը ոչինչ կ'արժէին պուտ մը ջուրին հետ բաղդատելով։ Կեզուն չորցած էր ու կոկորդը կ'այրէր։

Աւկուսթ զգուշութեամբ գուրս ելաւ վառարանէն. բացաւ պատուհաններէն մին՝ ու անոր առջև գիգուած ձիւնէն մեծ քանակութեամբ առնելով սկսաւ բերանը նետել։ Ապա վերադարձաւ իր տեղը, լաւ մը գոցեց վառարանին դռնակը ու սպասեց։

Քիչ վերջ սենեակին դուռը բացուեցաւ ու նոյն

Ժարդիկը ներս մտան։ Առաջին խօսողը այն մարդն էր,  
որ, ինչպէս զիտէք, ըստ իր հօրը։ «Կատղած շուն մը  
կայ հոս, չո՛ւտ կապէ՛ բերանը»։ Զայնէն ճանչցաւ  
դայն։

— Հիմա պիտի տեսնես թէ ի՞նչ մեծ հարս-  
տութիւն ձեռք ձգեցի եօթանասուն տոլարի փոխարէն։  
այսպիսի յաջող սակարկութիւն երբեք չէի ըրած կեան-  
քիս մէջ—, ըստ նոյն մարդը

Ընկերը չպատասխանեց. անոնք մօտեցան վա-  
ռարանին և սկսան շուրջի յարդերը մաքրել։ Հէք տը-  
ղուն սիրուը կը դողար այնպէս՝ ինչպէս մուկը կը դո-  
գայ, երբ հեռուէն կը նշմարէ կատուին մօտենալը; ի՞նչ  
պիտի ըլլար իր վիճակը, եթէ բանային դռնակը վա-  
ռարանին և տեսնէին զինքը։

— Սքանչելի՛, սքանչելի՛—, վերջապէս բացա-  
գանչեց ընկերը։ — Ասիկա թանկարէին զանձ մըն է։ Շը-  
նորհաւորութիւննե՛րս յաջող սակարկութեանդ համար։

Աւկուսիթ մէկ կողմէն ուրախ էր իր սիրելի  
վառարանին մասին գովեստներ լսելուն համար, իսկ  
միւս կողմէն ալ կը վախնար, որ կրնան ամէն վայր-  
կեան դռնուը բանալ և զինք նշմարել։

«Պիտի սպաննեն զիս», կը խորհէր ինքնիրեն  
և քրտինքի խոշոր կաթիլներ կը սահէին իր դէմքէն։

Տագնապը փարատեցաւ պահ մը. նորեկները  
չբացին դռնուը, այլ քիչ մը անդին կեցած կը խօսակ-  
ցէին։ Որոշ կերպով չէր լսեր անոնց խօսքերը, սա-  
կայն շատ անգամ կը լսէր «թագաւոր» բառը։ Երբ խա-  
նութիւն տէրը միայնակ մնացած, էր, խանդադան-


քով մօտեցաւ վառարանին, և անոր կողերը չօշափե-  
րով պոռաց.

— Ո՞վ չքնաղ վառարան, դո՛ւն, որ աղբիւր  
ես անհուն բարութեան, ի՞նչ հաղուտգիւտ բարիք տե-  
ղացուցիր վրաս։ Ու երեւակայել որ զեռ երկար տա-  
րիներ թաղուած պիտի մնայիր յիմար հանքագործի մը  
մրուտ տան մէջ։

Աւկուսիթ յոյժ զայրացաւ այս խօսքերը լսելով,  
ու բոռնցքները սեղմեց, Ան կ'ուզէր զուրս ելլել և անոր  
երեսն ի վեր լսել թէ ինք աւանակ մըն էր որ կողոպտած  
է իր հայրը, թէ հակառակ իրենց շատ ողբալի վիճա-  
կին, վառարանը աւելի բախտաւոր էր իրենց մօտ, ու-  
րովինետև ամէնքը անխտիր կը սիրէին զայն։ Բայց Աւ-  
կուսիթ խելացի տղայ մըն էր. ան մտաքերեց որ այդ-  
պիսի անխոհեմ քայլ մը պիտի խանդարէր իր ամբողջ  
ծրագիրը և շատ ցաւալի հետեւանքներ կընար ունե-  
նալ, ուստի զսպեց ինքզինքը։

Վաճառականն ալ շուտով դուրս ելաւ ու դուռը  
գոցեց։ Աւկուսիթ զարձեալ առանձին մնացած էր ու կը  
մտածէր թէ ո՞ւր պիտի տարուէր վառարանը, վասնզի  
վերջնականապէս համոզուած էր անոր ծախուած ըլլա-  
լուն։

Ժամ մը վերջ, մարդիկ եկան ու վառարանը  
կառքի մը վրայ բեռցնելով՝ քաղաքին բազմամարդ փո-  
ղոցներէն սկսան անցընել։ Վերջապէս հասան տեղ մը,  
ուր զինուորական նուալախումբը կը նուադէր։ Աւ-  
կուսիթ չափազանց կը հետաքրքրուէր այդ տեղը սոր-  
վելու. ան մինչև իսկ մոռցաւ որ ինք անօթի ու ծա-



բաւ էր:

Կառքը կանգ առաւ: բազմութիւնը դուրս վա-  
ղեց վառարանը տեսնելու: Տղան որոշապէս կը լսէր  
վաճառականին ձայնը, որ քաղաքավարութեամբ ու մեծ  
մարդոց յատուկ ակնածանքով կը սակարկէր մէկու մը  
հետ: Ան լսեց նաև «սքանչելի», «սքանչելի», բառերը  
ու մեծապէս հրճուեցաւ, որովհետեւ գիտէր թէ խնդիրը  
վառարանին շուրջ կը դառնար:

Մաքսիմիեան կայսեր համար շինուած էր  
կարծես այդ վառարանը, ըստ անծանօթը:

Աւկուսթ ա'լ աւելի կծկուեցաւ՝ վախնալով որ  
մի գուցէ կը բանան գուուը ու ինք երեւան կ'ելլէ: Իս-  
կապէս ալ բացին վառարանին գուուը, սակայն մէջը  
այնքան մութ էր որ չտեսան գինքը: Յետոյ, դարձեալ  
գոցեցին զայն:

Տղան լսեց նաև ուրիշ կցկառուր խօսքեր, որոնց  
մէջ մասնաւորապէս իր ուշադրութիւնը գրաւեց «ոսկի»  
բառը: Ան լսեց նոյնապէս որ մարդիկ իր հայրը կը մե-  
զադրէին՝ այդպիսի գեղեցիկ վառարան մը ծախելուն  
համար:

Աւկուսթ մտաքերեց իրենց տունը, վառարանին  
վաճառումը և իր վտանգաւոր ու անորոշ վիճակը, ուս-  
տի սկսաւ լալ: Յետոյ իսկոյն քննացաւ:

Երբ արթնցաւ՝ մութ էր արդէն: Շատ չանցած՝  
ոտնաձայներ լսեց: Մարդիկ ներս մտան ու դարձեալ  
վառարանը վերցուցին ու մօնաւորապէս կէս ժամ ու-  
սերու վրայ կրելէ վերջ, կանգ առին տեղ մը: Ո՞ւր էր  
հիմա՝ ի հարկէ ան չէր կրնար գիտնալ, սակայն զգաց

որ դուրսի թարմ օլը ներս չէր թափանցեր իր գէմքը  
զովացնելու: Պահ մը չմեց մարդոց ոտնաձայներն ալ,  
յայտնի էր որ զորգերու վրայէն կը քալէին: Քաղցր  
երաժշտութեան մը ձայները սկսան համնիլ իր ական-  
ջին: Երկինքը անուշանոտութիւն կը սփռէր չորս զին-  
եւ որպէս թէ ինքն ալ բուրաստանի մը մէջ դտնուէր  
հակառակ ձմեռ ըլլալուն:

Նորեկները զգուշութեամբ վար դրին վառա-  
րանը ու սկսան մեղմօրէն խօսիլ:

Յանկարծ անձանօթ մը վառարանին մօտեցաւ  
ու հիացմամբ զայն դիտելէ վերջ, ըստ:

— Շատ ուրախ եմ զայն գնելուկ համար, նշա-  
նաւոր վարպետ Աւկուսթ Հիրշօկէլը շինած է զայն:

Բացին վառարանին գուուը, նորեկը ծոեցաւ որ  
նայի ներսի կողմն ալ, սակայն անակնկալ կերպով զո-  
չեց.

— Ո՞հ, ի՞նչ կը տեսնեմ, տղա՛յ մը պահութեր  
է հոս:

Աւկուսթ սարսափահար դուրս թռաւ կայծակի  
արագութեամբ ու մարդուն առջև ծունկի գալով, ըստ  
լալագին:

— Ո՞հ, թոյլ տուէք ինծի որ մնամ վառարա-  
նին մօտ, որովհետեւ զայն անհունօրէն սիրելուս համար  
այնքա՞ն երկար օրեր ճամբորդեցի անոր մէջ:

Ներկաներէն ոմանք սաստեցին զինք ըսելով.

— Լոէ՛, ա'յ տղայ, թագաւորն է դիմացինդ:

Մինչ անոնք կը պատրաստուէին տղան վոնտե-  
լու, թագաւորը անոնց դառնալով ըստ:

— Հէք տղայ, շատ փոքր է տակաւին. տառապանքի ցաւալի արտայայտութիւն մը կայ իր դէմքին վրայ: Թօ'զ խօսի:

Ամէնքը ակամայ հնագանդեցան թագաւորին: Ջինքը առանձին ձգեցին տղուն հնտ ու հեռացան: Աւկուսի, իր պատառուստուն հագուստներով կանգնած էր հիմա երիտասարդ թագաւորին առջև, սենեակի մը մէջ որուն նմանը չէր կրնար նոյնիսկ երեւակայել:

— Պատմէ՛ աղա՛ս, մի վախնար, ըստ երիտասարդը: — Ես թագաւորին եմ, ի՞նչպէս եկար հոս և ինչու:

Աւկուսի վար ձգեց իր ճմրդկուած զդակը և ձեռքերը թագաւորին երկարեց: Այս ուրախ էր թագաւորին մօտ գտնուելուն համար, որովհետև զիտէր թէ թագաւորները կրնան ընել այն ինչ որ կը փափին:

— Ո՞հ, սիրելի՛ թագաւոր, ըստ Աւկուսի անկեղծօրին, — վառարանը մերն էր ու մենք շատ կը սիրէինք զայն: Այն պահուն երբ տեսայ որ մեր տունէն դուրս կը հանուէր, որուեցի երբեք չբաժնուիլ անկէ: Արդ, խնդրե՛մ, Տէր արքայ, թոյլ տուէք ինձ որ մնամ անոր մօտենո կը փափաքիմ որ ամէն առաւոտ փայտ բերեմ վառարանը վառելու. թող ես ըլլամ անոր մոխիրը թափողը և փոշին մաքրողը: Մեր տանը մէջ ալ նոյն դորձերը կը կատարէի: Ան շատ կը սիրէ մեղ, մենք ալ փոխաղարձաբար կը սիրենք զինք:

Ցանկարծ տղուն շունչը կտրեցաւ. այն վայրկեանին երբ աչքերը համարձակօրէն թագաւորին վը-

րայ կ'ուզէր յառել՝ արցունքի կաթիլներ սկսան հոսմիլ այտերն ի վար:

Տղուն անկեղծ խոստովանանքը ձմլեց թագաւորին սիրաց. ան իսկոյն հարցուց անոր:

— Ի՞նչ է անունդ:

— Աւկուսի Սթրէլա, Տէ՛ր: Հայրս կը կոչուի Քարլ Սթրէլա, կը բնակինք Հալլէ քաղաքը, վառարանը մեղ ժառանգ մնացած է մեր պատերէն:

Այս խօսքերը ըսելու ատեն շրթները դողացին ու զարձեալ սկսաւ հեծկլտալ:

— Ճի՞շտ է արդեօք որ վառարանին մէջ պահուըտելով ճամբորդեր ես մինչև հոս:

— Այո՛, Տէ՛ր իմ, ո՛չ ոք հասկցաւ սակայն հոն պահուըտած ըլլալս. դուք միտյն զիս նշմարեցիք անոր դրնակը բանալու ատեն:

Թագաւորը ժպտեցաւ. բոպէ մը խորհելէ վերջ, կրկին հարցուց.

— Ո՞վ զնեց վառարանը հայրիկէդ:

— Վաճառականնե՛ր:

— Կը յիշե՞ս, քանիի՞ զնեցին զայն:

— Եօթանասուն տոլարի, պատասխանեց Աւկուսի ամէնալով: — Այդ գումարը բաւական կարեւորէր, որովհետև չափուանց աղքատ ենք ու հայրս ըստիպուած է բաղմանդամ ընտանիք մը կերպակրել:

Թագաւորը իր ծառաներէն մին կանչելով՝ հըրամայեց.

— Խսկոյն փնտուեցէ՛ք ու ներս առաջնորդեցէք վառարանին ընկերացող վաճառականները:

Եւսոյ Սւկուսթին դառնալով՝ կարեկցաբար  
ըստ.

— Շատ տժգոյն կը թուիս ինծի, տղա՛ս. եր-  
բէ՞ն ի վեր չես ճաշած:

— Երէկ կէսօրէն ի վեր:

— Կ'ուզե՞ս հիմա ճաշել:

— Այո՛, Տէր իմ, բայց որքա՞ն պիտի ուրա-  
խանամ եթէ հածիք իսկոյն հրամայել որ գաւաթ մը  
ջուր բերեն ինծի, չորցած կոկորդս թրջելու համար:

Թագաւորը հրամայեց որ ջուր և կերակուր բե-  
րեն տղուն: Անիկա թէն իսկեց ջուրը, սակայն յու-  
զումէն չկրցաւ ուսել:

— Թոյլ կու տա՞ք ինծի որ մնամ վառարանին  
մօտ —, կը պաղատէր Սւկուսթ յուզումնալից ձայնով:

— Մպասէ՛ վայրկեան մը, այդ ինսլրանքդ կա-  
տարելէ առաջ, կ'ուզեմ ինծի ըսես թէ՛ ի՞նչ կը փա-  
փաքէս ըլլալ երբ մեծնաս:

— Նկարիչ մը, Տէ՛ր, կ'ուզեմ այդ վառարա-  
նը շինող Հիրշֆօկէլին հմանիլ:

— Հասկցա՞յ —, ըստ թագաւորը:

Այդ պահուն ներս մտան երկու վաճառականնե-  
րը: Անոնք զարմացան՝ իմանալով որ Սւկուսթ Հալ-  
լէն եկած էր վառարանին մէջ ճամբորդելով:

— Վառարանը այս տղուն հօրմէն եօթանա-  
սո՞ւն տոլարի դնած էք, բարկութեամբ հարցուց թագաւ-  
որը:

— Այո՛, Վեհափառ Տէ՛ր —, ըսին վաճառականնե-  
րը երկիւզով:

— Եւ ո՞րքան վճարեց ձեզի այն պարսնը, որ  
դայն ինծի համար զնեց:

— Զորս հազար տոլար —, Վեհափառ Տէ՛ր:

— Հիմա ամբողջ զումարը այս տղուն պէտք  
է վճարէք, անկից վար դնելով ձեր տուած եօթանա-  
սուն տոլարն ու փոխարութեան ծախքերը —, հրա-  
մայեց թագաւորը իստորէն:

Սւկուսթ յոյժ ուրախացաւ երբ լսեց թագաւ-  
որին կտրուկ հրամանը: Քիչ մնաց իսկելքը պիտի թըլու-  
ցնէք: Հայրիկը այլևս պիտի չստիպուէք աղանանքի  
մէջ աշխատիլ չորաբեկ հացի մը փոխարէն: Զէ՞ որ,  
չորս հազար տոլարը փոքրիկ զումար մը չ: Սակայն ա-  
տիկա չկրցաւ իր վիշտը սփոփել, վասնզի վառարանը  
ծախուած էր իսկ ինք անոր մասին միայն կը մտածէք  
շարունակ:

— Ո՞հ, հաւանեցէ՛ք, Տէ՛ր իմ, հաւանեցէ՛ք,  
սկսաւ աղաչել Սւկուսթ, ծունկի գալով բարեսիրս թա-  
գաւորին առջեւ:

— Ո՞հ, շուտ ոտքի ե՛լ —, ըստ թագաւորը  
գայն զգուելով: — Միայն Աստուծոյ առջեւ ծունկի ե-  
կո՞ւր այլպէս: Սիրով կը կատարեմ ինպրանքդ. ասկէ  
յետոյ պալատիս մէջ պիտի բնակիս. վառարանին պի-  
տի հոգսս և պարապութեան ժամերուգ նկարչութիւն  
և կիտանկարել պիտի սորվիս: պէտք է շատ աշխատիս  
և դասընկերներուդ մէջ առաջին հանդիսանաս: Եթէ  
քսաննեմէկ տարեկանիդ յաջողիս լւանկարել, այս վա-  
ռարանը կրկին ձերը պիտի ըլլայ:

Այս ըսկելով մպտեցաւ և ձեռքն երկնցուց ար-

դժւնն: Պալատականները ուզեցին նշանացի իրեն հաս-  
կըցնել որ պէտք էր թագաւորին ձեռքը համբուրել:  
Բայց ի զուր: Աւկուսի խելազարած էր կարծես  
այդ պահուն: Ան նետուեցաւ անոր ոտքերուն վրայ,  
գրկեց անոր ծունկերը և անակնկալ ուրախութեան  
յուզումէն ու երկարատե անօթութեան հետեւանքով  
նսւաղեցաւ:

Երբ տակաւին չէր ուշաբերած՝ կարծես կը լը-  
սէր վառարանին յստակ ձայնը որ կը շնչէ իր ականջն  
ի վեր. «Արժանի՛ ըլլանք մեր Արարջին անհուն շնորհաց  
եւ սիրոյն»:

## ՎԵՐԶ



ՀՀ Ազգային գրադարան



NL0166083

ԱՊՈՐԱՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼ

Agop Marachlian

8, rue Emile de Laveleye

Plovdiv—Bulgarie

ԳԻՒ

Պուլկարիա 4 լեվա

Արտասահման 1 1/2 ֆրանս. ֆր.

Печатница „Сипанъ“ — П. Каравеловъ 28

Пловдивъ

